

Վ Ի Բ Գ Ի Լ Ի Ո Ս

Մ Ե Ա Վ Ա Կ Ա Ն Ք



ԵՐԿՐՈՐԴ ԳԻՐԲ

(Շար. տես թվ. 1922 էջ 287)

Անձնական վրայ հին երկար խօսէի. Ուսանողներն ու ցարսանները խոնարհ կամ կը շնորհեն հօտի տերել, եւ կամ շուք շովիւններուն եւ ցանկ ցանուած արտերուն, եւ մեղուի ճարակ անուշ մեղուի խիւս: Հնչտ է նաեւ կիւտորոսի վրայ նայիլ Տօսախներով վէտ վէտ ճօճան. Նարիկանա կըլենիի անտաններուն, հանելի՛ Տեսնել դաշտերն՝ ուր չէ մըտած ոչ տըրմուխ եւ ոչ մարդուն ճակտէն քըրտիք մ'ինկած վար. եւ անտաններն անգամ մամուլ՝ կովկասեան Սարբերուն վրայ, զոր՝ եւրոսները մոլի կը փոթորկեն կը շահխախեն տնդադար, կու տան մեզի իրենց բերքերն այլազան, կու տան մեզի պիտանի փայտ, շոհիներ՝ լատասփայտի համար, մայրի եւ նոճի հաս նիւթերու. մշակներն անկէց կը յըզկեն Անիւներու ճողուղներ, կուտներ սայլերու, . եւ նաւերու ողնափայտեր զոգաւոր: Ուսանողներն ոգորներով արգաւանդ եւ կընծինիներ սաղարթով. մըրտնեւոյ եւ չըմենւոյ ուժեղ եւ պինդ ստներէն կը յօրինէ Արէս զէնքերն իր ահեղ: Եւ յակրիները կը ծըռին ու կ'ըլլան Իտուրացի աղեղ. թըմբին թեթեւուկ եւ դիւրաթեք սօսախը ձեւ կ'ընդունին շախարակեայ, փորուելով սուր երկաթով: Եւ փորորգի բայտին թեթեւ կը լոպայ Պագոսի վրայ՝ յորձանքը սուր ճեղքելով. Եւ մեղուները կը կապեն զնդակնին Տարիներէ մաշած փըտած սըղդոցոյն կեղեկներուն տակ՝ փապերուն մէջ փորին: Իսկ պարզեւները բազորք ինչ նըման Հըռչակուելու արժանի բան մը բերին, Ինչ մեղքերու չեղան պատճառ մանասանդ: Ան ըսպանեց կինտարոսները շամբուշ Հոխոտս, փուսս, Հիւլէս՝ որ իր ահագին Խօտնարանով Լպպիթներուն ըսպանաց: Երենէ կ'ընեն մըշակներուն՝ բախտերինն Եթէ գիտանն. որոնց արդար երկիրն ինք՝ Հեռու զէնքի՛ խազմի շոհիդէն շառաչէն, կը բըզիէ իր ծոցէն պարէն դիւրագին:

Եթէ պալատ մը բարձր՝ պերճ դըռներով Ջի հոսեր իր գաւիթներէն համօրէն Այգորելու եկող հեղեղն ահագին. Թէ չի ցանկար խեցեղըրուազ՝ գեղազէլ Դրանդիներու, եփիւրացի պղինձներու եւ սոկեհուտի հանդերձներու. չի ներկեր Եթէ դեղով ասորի բուրդն ըսպիտակ. կիրառութիւնն էթէ վըճիտ գուտ ձէթին կասիխայով չէ խաթարուած խեղաթիւր, Բայց իրեն չի պակսիր հանգիտա ապահով, Անպատիր կեանք եւ ճոխութիւն բազմազանձ. կալուածներու մէջ լայն՝ ժամեր անգործիկ, Գարանձաւներ, լիճեր վըճիտ շուրերու Եւ հովիտներ զով, եզներու բընչիւններ, Եւ ծառերու շուքին տակ քուն քաղցրանուշ, Հոն անտաններ, երէներու մորիներ, Հասակ մ'առոյգ սակաւապէտ, երկասէր, Պաշտամուկներ դից եւ հայրեր սըբաւուէր. Արգարութիւնն երբոր երկրէն մեղկեցաւ Անոնց միջեւ թողուց հետքերն իր վերջին:

Բայց զիս ամէն բանէ վեր քննողը Մուսայք Ջորս կը պաշտեմ սրբաբաժ անհուն տարփանքով, Ընդունէին՝ եւ ցուցնին երկընթի Ճանապարհներն ու կանառներն ստաղբուն, Արեգակին խաւարամիները պէսպէս Եւ տաժանքները լուսնակին. ուսկից է երկրի գողութիւն. Ինչ զօրութեամբ խոր ծովերն Իրենց թուփերը պատելով կ'ուռենան Եւ կը զըստին դարձեալ իրենց իրենց վրայ. Ինչո՞ւ ձըմեռ ստեն փութով կը վազէ Մըխըճուելու ովկիանին մէջ արփին, կամ մամուտան գիշերն ինչո՞ւ կ'ուշանայ Գալու, ինչ բան կ'ըլլայ իրեն խոչընդոտ: Բայց թէ սըրբոս ստած արիւնն ընկիճէ Եւ անմտաց Մասն ինձ բնութեան այդ մարզերն, Ինձ քաղցրանան գիւղը՛ր թող, գետակներն Ուր կը հոսին ձորերն ի վար դըզէլով. Անփառունակ սրբեմ՝ գեաեիրն, անտաններն: Ո՞ւ, ո՞ւր դաշտերն ու Ապրբոսս եւ Տայգետ, Ուր Բաքոսին կը պարէին ի պատիւ Լակուուհի կոյսերն. ո՞ւ, ո՞վ պիտի գիտ Տանի Հեմեան դէպ հովասուն ծործորներն Ու զիս ծածկէ մեծ ծըմակովն ստաղբուն: Երենէ անոր որ իբրբու պատճառին Գիտցաւ գիտակ ըլլալ, կոխել առաթուր վախերն ամէն, ճակատագիրն անողոք Եւ անյազուրդ Տարտարոսի շըռիկներն: Երանի՛. եւս ան՝ որ ճանչցաւ դաշտերու Պեմ՝ ապրողածները, Պանը, ծեր Շահարիկն Ու՝ քոյր հարսներն յաւերժիկ. զինքը երբեք

Ամբոխին խուրձն, արքայական ծիրանին
 Ձրոկճեցին, ո՛չ ալ խառն ու հոն, որ գինեց
 Իրարու դէմ հարազատները դրուածան,
 Ոչ Դակեաններն՝ որ դաւակնից խտրութեն
 կը խոտեն, ո՛չ պերճութիւններն հոռուական
 Եւ ոչ թագիրն որ կը դիմեն դէպ անկում:
 Մուրիկն անոր լըցացուց սիրտը գութով,
 Կամ ունեւորն անոր նախանքը շարժեց:
 Քաղեց միրգերը զոր ոտտերն ու դաշտերն
 Իրենք իրենց կամքով անոր մատուցին,
 Ձրտեսաւ ան ոչ օրէկները երկաթի,
 Եւ ոչ ատենը խօլ, դիւանն աշխարհին:

Կոր յորձանքները կը տանջեն ուրիշներ
 Թիակներով եւ կը դիմեն զէնքերու:
 կը սքզլըրդին արքունական սեմերէն՝
 Դաւիթներէն ներս. աս կ'երթայ աւարել
 Ջարդել քաղաք մ'ու երզումարըը չըւտ,
 Որ ինք խըմէ սկանազուտ բաժանով
 Եւ ծուրացի ծիրանիկ վրայ նընչէ:
 Ուրիշ մ'իր գանձը կը ծածկէ թաքթաքոր
 Ու իր թաղած ոսկիին վրայ կը պտուկի:
 Աս ականջով աչքով գամուած է բեմին:
 Բերանաբաց մնացեր է ան գինովցած
 Ծափաձայնէն՝ որով ամբոխ, ծերակոյտ
 կը թրեղացնեն կերպին կրկին թէլատրունն:
 Եւ ուրիշներ կ'ուրախանան թաթաուշ
 շապաղիքով եղբայրներուն, եւ թողով
 Տունն ու քաղցրիկ շմերն իրենց՝ կը փնտռեն
 Ուրիշ աստղի տակ իրենց նոր հայրենիք:


կը վարէ մշակն երկրից կոր արբով:
 Անկ' տարույն աշխատութիւնն. անով է
 Որ կը տածէ իր թոռնիկներն, հայրենիքն,
 Անով պախրէն 'արժանաւոր գուարակներն:
 Եւ շունի դուլ՝ հանգիստ, մինչեւ որ տարին
 Չառատացնէ միրգերն ու ծնունդն հօտերուն,
 կամ դեմետրոսն կուտ հասկերուն որաներն,
 Եւ ախօսները լեցընէ բերքերով:
 Ուամբարներուն տայ հեծեծիլ ու սըքալ:
 Ձրմեռն եկաւ, Սիկիոնեան հատիկներն
 Արդ մամուլի տակ կը լետուն. կը դառնան
 Խոզերն ուրիսը զըւարթ գիրքած կազիքով:
 կու տան 'տառներն առատ մաթուզ, եւ աշունն
 Իր գանազան կը պարգևէ պըտուղներն:
 Եւ արեգդէմ բըլուրներուն վրայ ժայռուտ
 կ'եփի անոյշ այգիին կութքը: Մըշակն
 շոն կը տեսնէ սիրաւընունդ գաւակներն
 Իր վիզին կան համբոյրներու. պարկեշտ տունն:
 Իր սրբութիւնը կը պահէ. կախիք քո՛ւր
 կողմերն իրենց կաթով զեղուն շառնակներն:
 Եւ ամիկները գէր ծիծղուն մարտիկներն:

կը կրճուտին իրենց խեթիչն եղջիւրով:
 Ինքն ալ ունի տօնուտ օրեր, եւ փըռուած
 Խոտին վըրայ՝ ուր կայ մէջտեղը հըրատ,
 Եւ ընկերները կը պտակեն լի բաժակն,
 Ան կը հեղու քեզ ի նըւէր, եւ ըզքեզ
 կը կանչէ, ո՛վ Սպանդարամետ, եւ կը դնէ
 կընծիին վրայ նըշան՝ որ սուր սըւլաքներն
 Հովիւներուն մըրցին, եւ մերկ հողանի
 Ըմբշամարտին գեղջկօրէն բիրտ մարմինով:
 Երբեմն այս կենսքը վարեցին հին Սաբինք,
 Այս կենսքն Հոնմոտ եւ եղբայրն. այսպէս անշուշտ
 Աճեցաւ քաջն Ետրորիւր, եւ Հըռովմ
 Եղաւ ասով չըքնաղ ամէն քաղաքէ,
 Եւ եօթը ըլլօր իր մէջ պատեց պարսպով:
 Ու դեռ մականն Արամազդի ձնօք չանցած,
 Ազգն ամպարիշտ գուարակներու ըզպանդով
 Ի՞նչ չըշուլայած, երկրի վըրայ կը վարէ
 Այս կենսքն՝ ոսկի՝ Ջըրտանն, եւ դեռ չէր լտուած
 Փըքոցուտոյց փողի գոլիւնն, ու չէին
 Սուրբն անոտ սալերու վրայ դըռնչած դեռ:
 Բայց կըտրեցինք անցանք միջոց մ'անհուն

[մնք,

Պէտք է ծխաշունչ վիզն արդ քակենք ձիերուն:

Թ-բ-բ-մ. Հ. Ա. ՂԱԶԻՎԵԱՆ



ՇԵՆԼԵՅԻ ՍԻՐՏՈ

(Իր մտնում հարիւրամեակի առիթ)

« Մարդ պիտի ուզէր մահուան սիրահարի... »

ՇԵՆԼԵՅ

Ո՛վ Բանաստեղծ, ու պիտի այս բանն ըլլայ բուսական
 հու հողիցի խոտերուցիկն ասուտ զարթօնը կըստազան
 կ'երպագի կենսըքը վախճանդ, ու կը տեսնեմ որ միայն
 Ողբերգութիւն կը տրէ մեր յայտերուն մէջ բուրբ...
 Բնութեան ժպտուն խոտաւանդները վազաւամ չըքացած՝
 Մեր սրբին մէջ կը թողան միայն վերքեր, յիշատակ...
 Եւ ինչ որ մնէք երպի պակերուն մէջ կուտրեցնուտ
 Անունօրէն սեղմեցինք, մեր գերեզմանն էր, ասալ...
 Գաւթօտութեան միջոցէն աստեղային էութիւնը
 Անուանիկ որ մտքիս աշխարհիկ մէջ կը դառնայ,
 Եւ վերջապէս է կըզք մը որուն եւ քաջից
 Մտքու ու ժպիկ սփռուած կախարդական համբայէն...
 այն ատեն ըստեղծաւոր աստեղերուն,
 Իր անուն թիւերուն վրայ սըւլացաւ
 Գոյի կապի անձանթը՝ որուն պատրաստը միայն
 Եւ տեսնեն երազօրէն տեսլաբար...

